

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ո՞Չ ՄԱՐՄՆՈՎ՝ ԱՅԼ ՀՈԴԻՈՎ

(Ե. ԿՐԻՍՏՈՎ ՄԵԽՆ ՊԱՇԱՅ)

(Փիլիպպ, Գ. 1 — Գ. 9)

Ինչ որ մարմին զրայ կամ մարմնով կը կատարուի՛ և ասք գործ շունի բնաւ առառածած պաշտութեան խորհուրդին հնու ծէսը, աւան գումաբիւնները, որէնքին նիւթական արամաց բաւ թիւնները, թէ՛ իսկ երբեմն ցեղին զգացնումը խոցին անոնք սիրու, հաւատքի տառականութիւն կը մեռն բացարձակատիս անորուէք աւնակութիւններ, եթէ կը նկատուին և կը գործադրուին իրեր պաշտամունքին հիմք նոյն իսկ և ոչ իրեւ զարդը լոկի կրօնքի զարափարին՝ ամէնէն յորի ծառայութիւնը կը մատուցանեն անոնք որ կը ոչ զիշին այդ մասին, ջաւագամիւլով առկ ժիամ կարծ գործողութեանց բարոյացուցի դերը:

Ի ճէ՛ ընդունելութեամբ կամ հարկադրավ վարժակեամբ կրօնը այդ պատութեամբ մարդ կիւնց սիրալին կը գիտակցն այն առնեն միշտն, երբ, օր մը, հազինին լոյսը յանկարծ կը փայլատակէ իրենց ներքին խաւարին մէջ, ցոյց առաջ իրենց թէ խակազէն ուր կը դուռնի մեզ քը լոյթամանը զորաթիւնը:

Այդ գոյրէկանէն սկսեալ անոնք այլին վերաբան կ'ըլլան թէ բարեկացանութեան այն բարձրացեալ ձեւականութիւնները, որոնց երբեմն այնքան մեծ յարգ կ'ընծայէին իրենք, կրօնքի զգացումին համար ո՛չ միայն անօգուտ, այլ նաև ջաւագար և կրօնարեր են, մասնդի կը թրմքնեն սիրու ուստ երաշխիքներով և առկաստ պահութեամբ:

Հոգի է Աստուած, և անոր մատուցուած երկրպագութիւնը հոգուով պէտք է կատարուի՛ Անդադ մը որ մարզուն կրօնական կենաքին մէջ այս միզրունը ք'ըլլայ առաջնորդող լոյսը, այ ինքնին կը հասկցուի թէ փրկութիւնը կախում անի Փրկչին հետ անմանական միաւորութիւննեն, այսինքն օրինաց և շնորհաց զուգընթաց արդիւնագործութեամբ զոյցած արդարութեան հաւատքեն, որ կինդունի և գործուն շաւատքըն է նոյն իսկի Ան, այս հաւատքըն և որ մեր հոգին հաղորդութեան մէջ կը զնէ Քրիստոսի մահուն և յարութեան խորհուրդին հնու, մէջ կոզմէ մեզքէն աւերուած նախկին բնութեան ննջումը պատրաստեած մեր մէջ, և մեւ կոզմէն վիրեհնցադումի՛ բարոյական վերածննդեան յորսով խաւասենով զմեզ:

Եւ արգարե յոյսը, որ հաւատքի առաջին պատցն է, ամէնէն առանով նեցուկն է Քրիստոնէին սրտին: Տկար մանկանաց, որ զգացումն ունի իր անզօրութեան, ու զատապարտուած մինչև վերջը կռւեւեւ, իր անկառարութեան վարժականութիւնները, բարեկառած որրութեան և բարեգործ սիրոյ արդիւնքները, վասնդի ամէնէն առաջնորդ միջոցն է ան զինամատիք ընելու համար անարգար և մայնակառ բարեկառութեամբ մեռք բերուած ներքին ազատութիւնն է, վեր կը բարձրացնէ մարդոց առօրեայ հոգերու անդունէն, ու կը պաշտպանէ բուրու այն փարմակութիւններու գէմ, որոնք պիտի կրնային հեռացնել զինքը Քրիստոսէ:

Ինանըը մրցանքի դաշտ մըն է. ու վազքը այն նիզն է զրը բրիսանեան կ'ընէ Քրիստոսի միաւնալու համար, երկնային կոչումով բըն եղած հրաւերին արժանաւոյէ պատահանելու համար, իսկ պատկը՝ այն երանաւէտ զգացումը որ կը բրիսի կոչումին պարտադրուած յանձնառութեան կատարումէն:

Այս որ միրջապէս կըցած է այս զգին վրայ զննի իր կենաքին ընթացքը, այսինքն, գիտնալով հանգեր թէ անկարելի պիտի ըլլայ իրեն հնութել կոչումին կատարելութեանը, անոր կը զիմէ սակայն անմարթ աչքով ու հանգարու զընցուած, առանց յանձնառութեան որ են կերպած ներշնչելու իր մասին, կրնայ իր անձին ըրինակուր զբացնել իրեն զարափարակիցներուն զեզէնիս բայլերը, և հաւատարապէս իրաւուց և պարտականութիւնն զգալ իրեն, զգուշացնելով զանոնք զարուուզի համբաներէ, ամէնըը խմբել մոտադրութեան և զործի ուղիղ և անհափոխ սկզբանքի մը առջն, սրոտառուչ անհնջութեամբ մը անոնց ներկայացնել արտասահմէ պատկրակ անոնց, որոնք կրօնքը զգայաւուշ կենցազին՝ ամօթալի վասակիրութեան և հանգամութեանց մէջ մոխազ բռուած, իրենց կորաւոր միացն կը նիւթեն, ամէն օր այսպէս խաչին խօսուուրզը թշնամանելով, ու հաւատարով սացցուած համզումին բարձր շեշտագ անշեփուզ հրատարակի թէ զարափարի մարդը, իսկական իրկնից միացն բաղադրացի, երկրաւոր կենաքին ըլլայ և համակառութեան զընչան մը լուկ, ու ազրի զայն ոչ թէ մարմնոյ, այ հոգւույուններով մանաւանդ, ու այն ակընկալութեամբ միշտ թշուառ այն շունչին տեղ, որ իր ներկայ եռթիւնը կ'ոգեսրէ, պիտի ընդունի օր մը բարի հոգի մը, որ այս անշուք մարմինին փոխարէն իրեն պիտի զգեցրնէ Աստուած յագացուած պարմակերպուած լուսաւոր բնութիւնը:

Ազպիմի զգացումներով, այսինքն հոգին մրասամաւոյ սուսցուած գիտակցութիւնը ազրիւր է ամէնէն մաքուր բերկանքին, զոր կրնայ երկից ուրամու համագութեանը որ հաւատքէն և Աւետարանի բարբաներէն կը ձնի և ազօթքով և երկիրազար համակերպութեամբ մեռք բերուած ներքին ազատութիւնն է, վեր կը բարձրացնէ մարդոց առօրեայ հոգերու անդունէն, ու կը պաշտպանէ բուրու այն փարմակութիւններու գէմ, որոնք պիտի կրնային հեռացնել զինքը Քրիստոսէ:

Գլու է աշխարհ տեսնէ և հանչնայ սակայն այդ ըերկաներին խալզած հոգւույ այդ վիճակին պատկարած առաքինութիւնները, բարեկառած որրութեան և բարեգործ սիրոյ արդիւնքները, վասնդի ամէնէն առաջնորդ միջոցն է ան զինամատիք ընելու համար անարգար և մայնակառ բարեկառ սատութեամբ միջուն կը բարձրաց կը բարեկառ սատութեամբ, և հասկեալու համար թէ որբան կրնային, նոյն բան նաև կիսաքին համար, այսինքն երկութիւնն մէջ եւս հաւատարուուս որբան մէջ է հոգին զիրը:

Ազոգի տառեւ է քան զմարմինն, բայց հասկը նամար զայս, պէտք է անոր գրիւաւէտ զգացումն ունեցած ըլլալ:

Գանիրէ:

թ. կ. գ.